


Empress of India



fols 31

31 (19) 30ト1,ト0ト

1849

ମୁଦ୍ରଣ ତଥା ପ୍ରକାଶକ

ԱՆՑՈՒՅԻ. Անձնագիրը չուներ : — Մանկապատճե, պատերազմին ու բանահետքուն միջակը : — Լուսնաբարիք ու Անձնաթիվ : Առարկնեար էն Հայուսաթեան փայ եղան խոսքացութիւնը : Խափառապետիւնը և մեկ աշխարհաբարձրիւնը : Անձնագիրը պահպանութիւնը : Անձնաթիվը ու Անձնապատճենը : Վայսապահը կուտակած է անձնագիրը : Եղան աշխարհաբարձրիւնը : Անձնաթիվը և պատճենը : Անձնապատճենը :

ԳԵՐԱՅԻ. Տարուածեալուս սրեկը՝ Օթեարիք ժառագըց
դարպահութեալուս առանցքամիտիւն։ Լամազիսիք։ Վանինոյի
իշխանը։ Կազզը։

ՀԱՅԻՑ Վահագոյ քարեր։
ՀԱՅԻՑ ՏԵՐԵՎԻՆ. Ո. Քաջանովստիքի աշխար-
հահակ թագավոր է եղած Եղիշե Հայութակը ։ Համբ պահան-
կացրաբար։

CHSCTW

ԳՐԱԴԱՐԱՆ. ԸՆԴԼԵՐԻ 30

ԿԸԱՆՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ. Երեխ Հայուսակ Արաւետն
աղդերուն թշվան կարգաւորելու և զանազան գա-
տառապենական ու քաղցրական բառերը որոշեցին
Համար՝ Եվյան աղջերէն՝ Երեխ ըլլուսի հմատ քա-
նի մը բանասէրներ մայրապապը կունչչց, որպէս
զի տնանց ձեռքափ ու բանն Հոգայ:

— Երջապր Եվանդիք մելոդ. Տիկ Արաւոնիստիք ընդ-
հանուր պինտորունկան Հրամանաւարութիւնը տուաւ,
եւ անոր օգնական զբու տղորդապեսաք տէղակայ
Գործնակի կոմեր :

— Աղդիսայի գլուզան Պ. Բռնամակի՝ որ քիչ
մը ասենուան համար Լուսան զայտն էր, արեւ
վիշնա զարձաւ։

ԱՐԵՎԱՏՅԱՆ: Արմանակը ըստի որ հասակապաց պատերազմին ընթառող բն ու միջնակել հիմք փախուեցա, ու նոր ասպարեզի մը մը մասու և Կայսրականը կը հանձնի որ Մաճուններուն Աւորդիք յօրսուին իր 40,000 զօրպոք Գումանեի տաշն պաշարած բնենք ու չժայռուն որ անիկ Մաճուններուն մէկալ զօրպին հետ միանայ, իսկ Աւորդիք կը չանաց որ իր զօրպութ տեղ մը զարնե յառաջանայ ու Թագու պէտքն ան- գին անցնի, այս որ Իրվիթը Մաճուններու համար շատ յաջող է: Աւորդիք ամսոց 14ին ու 15ին Պաշտոն քաղաքին քով անանի ձևացուց որ բուն ան- տեղը Խուսաց հետ պատերազմին կ'ուզէ, Պատերան աս հնարքն Խարուելով՝ իրենց գրեթե լուրջ զօր- քը Մաճառ առանի հիւսիսային կողմերին վայր թերքն որ պահան ու պայման Մաճուններուն հետ զայդու- թին: Աւորդիք ասով իր վարկանին հասու, պրովի- տե Մաճուններուն մի բի զի՞ւրը իր ասքեւը բաց- և արձակ մնացին, առոր համար ամսոց 16ին զի- շոր շուտով պէտ ի հիւսիսային կողմերը համարց- ելու, ու մինչեւ Լոզոնց (ԼՈՅՍՈՆՑ) հասու: Առա- սերը թէպէտ անմիջապէս Մաճառներուն համեմ զօրք հանեցին, բայց միշտ միևնույն առ թիւն առենք հազար կէս մը մետք եռեւ էն իրենք ուժին, իս և այ թագարին կողմերը առապարեցին որ Աւորդիք չէ կան

գետին աջ եղելը (Հազարամետ մինչեւ Միջոց) բանեն ու բանեցին ալ : Խոց կ'երեւ այս որ Կեօրին թէ իր քաղցր թեռութիւն է : Եթէ նշյան տեղերու պայմանը ծանօթութիւն անհնալով՝ Առավելին յառաջ թույց հասած, ու Պողպահի վկայէն եւ կամ ու այս խորհի մասնաւութիւն անհաջ ուստի :

Առ առցուք է նէ, ասկէց եւաքը պատշաճովից ուշա-
սորուն ու որչոյն պատերազմից թույլեն անդին է,
ուր որ Մահամենիքը բրոյր դրսութիւննին կը ժող-
վին: Կրենց զիւասոր զբացեաներն են Ալօրիէյ,
Անտառու, Ֆերգոր, Դէմ ու Տեմպինիքի, բայց առ
միջինիք 20,0000 զօրով գեռ Յեկէյսիր ու Սովորգի
մշակը կը կենց: Համեմիու հիմն Մահամստա-
նի միջակը նշյն է, ինչ որ Վիստիչուլց իշխաննին
առ տարասն սկիզբը Իւշիդ մտուծ տաենն էր, այս-
ինքն երկրին զրեթէ երկը քառորդը Կայսերակա-
նաց մեռքն է, բայց նշյն ասենարինէ առ տարբերու-
թիւնն ունի որ հիմնի Հայնա պյառէ ու ուղ ործ կր-

ցած չէ, հապա իր դիմուոր բանակովը (80,000պ.) Մանձանելիք կը հսկուե՛ : Խիզ բասդերի իր դիմուոր բանակովը (100,000) մասնաւորապէս կ'օգու կ'ամին գետ կը դորեւէր, հիմա պահպատի 40—50,000 զօրքն ալ Կաթիցիոնէն բերել կու ասայ: Եւ առեւսեւ: Հմառաներուն հաստատած թիւ նայելով՝ Առաջանելիք շատ կոտ ուշ պիտի խոնարդնեն, բայց իրենց զինուորական քաջութեամբ խոր չեց: Կրենց նախաջօրը Սրբադին ոգին վկանին կը փայփի, ու Ըստիլային արինը երակներնուն մեջ ինչ ինչ այ: Անդք որ իրենց գիւղավայրն արինը չէ մէ արդ գանձի մը հաննը, հապա կոշութիւն պէտ մուրգու փառասիկութեամբ ու Հանջյանի կը թափին:

Տաղայ կողմէն բահանձի հօպաւային կազման վրայ ար մասնաւոր մասպրան թիւն մը կ'ընթեն, ուր որ Մատանաւերը իրենց դուռացն եան մէկ մէջ մայր Կոլուքի սերու Հին վրայ թափեցին ու անուշու Ենթ Բերդու գործարանին ընթացին մէջ նոր գործ խոմի եցին: Ըստ կողմանը կացսերական եւ թաւ ու գումարատակներ գեղի ի նշյա կոպեր կը քային: Հայտաւ և եալու Հին ՅՈ—ԳՐՈՒ գործը Եւ Հիմնի կորմաննէ (Վանալուքին ճափ զիւեն), իսկ իր հրարար գումարատիր Ըստ Միջային պարեկի քովն (Վանալուքի աշ զիւեն), նայուղէս Տեսպրեցին եզզող Առաջ գումարատակը (ՅՈՒՆԻ) շխակ գելու ի վար Աւելիութիւն վրայ կ'երթան աւ, որիս զի Մատանաւերուն կանոնին ուղանեն եւ զանոնդ երկու կողմին մէջ ձգենու կայսիք աւուր Հին հանու: Հին հանու քաշուած էւ աւեալիկ աւելիութիւնը բանած կը կ'ընթաց ի աւ, մատանաւուն Դիմութիւնները, որոնց

մայ տօնութ 18ին բահանելը յարձակված, որպէս Օդ գիտելիք ու գնիքածնին պատուի անելը կը հրաժանակեն և ու պատերազմի շատ սասափե եղաւ, եւ առողջական ժամանակը շատ մինչեւ իրիկուած հինգր տեսէց, ու մերժապես կարգարակած կողմը Ամերիկայի վրա պատճենաց, որոնց կողմանը մոտածներուն, պարուածներուն ու գերիներուն թիւ մինչեւ 1000 կը հասնի, ու պատերազմին մէջ Վասագիալիք 11

ալ թեղանոթ ասին : — Խակ Վասելյանի քուսերը
զիս չկցան ըստ երկիրը նուածել :

— Կայսերականք նիւթեական գործութեան շատ բար-
դայական միջոց են այ կը բանեցընէն, ոյսինքն
Մահմաններու վրայ առ ջնններին ա եփ խիստ այց
ու պատիժ կը զննեն : Հայնաւ մեաց հը Յանիսի 1957
թեցի գործուն պէս՝ քաղքին բնակիչներուն այ, բար-
որորութիւնն մը առաւ, օրուն մէջ կը պահանջէ
որ 48 ժամն մէջ ամեն զէնքրեց հառավարութեան
յանձնութիւն, եւ ամեն ապահովանքան եղանակը, պա-
հերն ու ծագեցը պէրը ին : Այ որ առ հրամաննին
գեմ գործելու ըլլայ՝ անմիջապէս բնուած տեղը
ոյնու որ սպանութիւն էւ օրովհետեւ բնիշելի քաղա-
քացիներուն մէջ մասը բարը օրուի ապահովանքնի-
րուն կողմէն ըլլութիւն՝ անոնց զօքք ու սուսէ առած
էին, Հայնաւ անոնց հրամանայց որ Ե. Պուտիային
բերդը իրենց ծափրով չնենին . Ե. 2000 զինուոր
առաւ, զորուեր շատ սարիներ իրենց ծափրով պիտի որ
չկանաւ : Գ. Կայսեր Հաւասարին հացող բնակիչ-
ներուն ապահով հառավարութեանն կը ած ֆառ-
ները հառացնեն : Գործնակ ամեն ձի ոնեցոց
ներուն հրաման խարսից որ օրոշեալ առկ մը երկ-
երկու ձի եւ Ա. Ա. Ա. ասդ բերեն, ու շնասանից ոդ-
ներուն 100 ֆիրմին այց սպանացաւ : Նույն զուու
թէ մը եւ Պուտիայի Հրեց հաստիքութեաններուն
հրամանայց որ իրենց ծափրով կոյսերական բանա-
կին համար առ զեւստեղիները չինն է : 10,000 հե-
տակի կրկնոց (չ-չ-ս-), 8000 ձիուորի կրկնոց,
10,000 հետեւամի սունց (չ-նուուց), 16,000 ձիու-
որոց ունց, 80,000 զոյր զինուորական հար-
թափ, 15,000 զոյր կոչկ, 60,000 շոպիկ, 80,000

զարտիք, 36,000 բնակչություն ունեցող գյուղ է Հայաստանում՝ ունեցող առաջատար քաղաքական և տնտեսական շուրջապահության կենտրոնը:

1. Παντοπάσιν τοι πάντας είναι. Ήμερος δέκατη. Υπερβολή.
αγή ήσαν ανθρώποι οι οποίοι έπειτα από την αρχή της ημέρας ήταν στην πόλη. Συν-
απειδήτων την οργή τους ήταν οι άνθρωποι που έπειτα από την αρχή της ημέρας
ήσαν πολύτεροι από την αρχή της ημέρας. Έτσι κακός οι-
συντρόπος, ή το οποίο από την αρχή της ημέρας ήταν πολύτερος από την αρχή της ημέρας
και ήταν πολύτερος από την αρχή της ημέρας.

Նախ պրոցեց, որ ենիտ մինչև նշյա առենք հաշտութիւնը շաբանալու ըլլայ նե, պատութապիւ նարեն սկսի: Եսոր վայ Սովորմինքիք ունիթապէս իրենց պաշտօնեան Բուալրու կոմը. Միւլս խութեցին, որ պէս զի հաշտութեան խոսակցութիւնը յառաջ տանի: Սովորմապէնը աս որոշանենին հետ միայն մէկ անգամ խօսեցաւ, եւ անոր կոմը ու բացայսյոյ խօսպով ըստու որ ես իմ պրոցեննս վրայ հարսաւուն կը կենած: Անկէ ետքը եւա Ս'ունց դնաց: Բուալրու կոմը շուտ մը Դաւրին սուր հանդակ խաւրեց եւ Ռատեցը քին բանցուց:

Հիմն ամէն կողմանէ Ը, սորիհացւոց զօքքը Սարդինիայի սահմանը կը ժաղկուի, ուստի աս ձաւերս կամ պիտի լսուի որ Հաշտութիւնն է զեր լմբնցեր է, կամ պատերազմը երրորդ անգամ բացուեր է:

— 11. սնկեցով դոփի համը և սմբարտիքի բոլոր
եպիսկոպուսներուն թուղթ մը զբելով, անոնց խոր-
հուրդ Հարցուցած էր որ Յիշուանեաց եւ Աբ-
կուորք այս ընկերութիւններուն վայ ինչ կարծիք
տնին եւ թէ զանազար Եմանկուան տառեն տերու-
թեան մէջն պէտք է հանձի թէ չէ ։ պիտիուու-
նիրը առ մօսերս առ թղթին պատաժանար առին,
որւն մէջ նախ կպսերական կուտախորութեան կրո-
նական հոգին զովելով ու շնորհակալ ըլլարով կ'ը-
տեն թէ ։ Այս ասենք որ ուրիշ տերութիւնները ա-
ռանց եկեղեցականաց Հաւանութեան եկեղեցւց
օգտին հակառակ զանազան որոշումներ կրնին, Ար
կառավարութիւնը կրօնասէր հոգեով՝ Եկեղեցւց ս
օգտին հոգ կը տանիք ։ Աս ընկերանիւնները, կը սեն, իրենց հաստատուելին մինչեւ աս կը ո՞ր
որ ընդունուեցան նէ, մէծ արդիւնք ստացան ու
շատ օգտակար ծառացութիւններ ըրին, աղայ կրօ-
թելով, կրօնասրութիւնն ու բարեպաշտութիւնը
ժաղկեցնելով, Հիւանզներու, աղքատներու, որ-
քիքուն եւ կարասներու օգնելով, զանազան ուսում-
ները, զիտութիւններն եւ արուեստները, յստ աջ

տանելով, ազգերը քաղաքակիրթ բնելով ու բարքերը ապաւացընելով. Եւ աս անցին օգումներուն համար՝ զիրենք մեծ փափագով ընդունեցան ան ամեն մարդիկները որոնք որ դիրքահաւատներս կա՛ ըստավորներու նախապաշարումներէն ու չափազանց խօսքերէն խօսուած չեն: Աւսով մենք այլ հաստու համոզւած ենք որ զանանք նորին կանչելու. Եւ որպէս զի ինչպէս որ անկրօնութիւնը տնոնց վերցուելն ետքը զլախ վիրցուց ու քաղաքային ընկերութիւնը դրդուեցա, այսպէս անսոնց նորին հաստատուելով քաղաքացւոց բարեկարգութիւնն ու խաղաղութիւնը բարեկարգութեալիք հաստատուի: Մեր խորհուրդը առաջն ետքը՝ չենք տարրիկութիւն որ կայսերական կառավագաւթիւնը տառնէ ծանրակի բանի մէ համար ԱՊահն հետ այլ կը խօսի:

— Ամսցու 19ին Վենեա արիկէն թրեստ եկող Ունչ
անուն անդ դիմական նաւը զանազան լրպեր բերաւ,
որոնք Վենեա արիկ եղաց, անդգիտական հիւպատոսին
ձևորով խրկուած էին: Նշյն նամակներուն մեջ առ
առ առ շեղեկութիւնները կան, “Ա Ենեա արիկ մէջ հիմա
գիտեն, ցորենը, հաճարն ու միաը ըողը ըստին լինցած
է, դինին պահուութիւնը քաղքին վնասութիւնուն
շատ աժ գոյնութիւն կը պատճառէ: Հացը՝ դեռ
նախնականի, գարիփ ու ուղարք (անդ վայ) արիւրէ կը
շնէն, բայց ասոնցեւ ալ հազիւ 20 օրուան պատ-
րու շափ կայ: Քիսամիջոցի պարտեզները, որոնք քաղ-
քին կանանք եղներ կը հացային, հիմա լիի տակ նու-
իսան զի Ըստարդացիք գետերու լուրը հոն գործառ-
ցին: Ժողովուրդը ուսուորի ներքութեան մեջ ըլլա-
լու՝ ամեն որ Պատինին եւ ծովացին վնասութիւնուն
դէմ դրուածներ կը հանէ և զանոնք կը նախառէ:
Ամսցու 17ին ազգային ժողովը ժողովուեցաւ և, եր-
կայն մինարանութենէ և առջ պոշից որ նորէն 660
հոգի ծովի վնասուր առնամի եւ նաև ով զուրաց յար-
աւալում ըլլայ: քանի մի օրէն կը առնենք որ դրուի թէ շու:

— 11 Ենետիկի լրագիրը՝ Մանիսին Ապրիլի 4ին Հնդկացի է։ Կայլիացի արտաքին գործոց պաշտօնեաներուն հետո ունեցած թղթակցութիւնները կը գնեալու Մանիսին աս երկու ակրոթեան զբուծ նահակնեալու է։

"Յահան մարգարիտին էլ իրաւաց : յանուան արդյա-
ռութեան ու ազատավաճակն Ավելասիկի ժայռությունը էր բար-
չաւալը ու պատա աղջոց կուռավայրությունը մասնաւոր-
գութեան իր ինքը : Ու որ պահանջները առջև յայսն են
այս մեր շարութափութեան իր աստիճան ու զանուն առջև մեր
ամեն շնորհի Ավելասիկի ժայռությունը իրաւացնը յան հիմ-
ու օրինաւու է : Ավելասիկի իր ազատավաճակն ու մակարու-
թեան գալեած ասեն իր արքանութեանը՝ քաջարականու-
թեան, իր գալան ազատավաճակն արքին են են իր
անունը՝ քաջարություն ու ան ծառաւթիւն ու զան : Ին-
չաւ մասնաւոր պահանջները որություն իր աստիճան անքար են ու իրաւ-
աց զանուն կործանընելու ազամակը իր իրաւացնը կը ու-

Ասոր նման, բայց աշխալի ապօպու ու տոռտիկ խո-

քիրով պատասխան մ'ալ Վարդիայի մըրաւգին գործոց որոշակի առ օրու Տրուեն առ Լիւի առուաւ, որուն վիրը պատեն կը լինեցընէ:

Ա սերկու պատահանները և պրիմի վերջերն արդէն Սանկունին ձեռքբ հասած էին, բայց այս ժամանակը զեւ զեւ վելիք յոյ աւելինացի՝ Հրատարակեց ։ Կա հիմա Յուլիսի Ին Հրատարակելով իւ յուշընէ որ ալ յշար կորուծ է, ու ժողովրդեան ականչը կամց կամց անձնաառ ըլլուր խորելով իւ յուշընէ ու փաթեցրնել կուզէ ։ բայց յաջողը տարտկուատիւնն է, վուն զի հիմա Թանին ան յառաջուան ազգեցու թիւնը չունի որ ժողովուրդն ու զանին պէս դարձնէ, հապս իշխանութիւնը կրսեցի վիճուարակուններուն ձեռքն է, որուք բայց բազաքայիներուն չեն թուզուր որ անձնաառ ըլլուր ու անձնու վրա ահակալ թեամէ։ (tergorism) Այս բանան ։ Խոկ Լուսորիացիք 10—12,000 Տիւնուն կ ենալով Հիմնկու հիմն գնդարձակութիւնները դարձուցուցած ու Պրոնազյի վրաշորումը վերցուցած են, եւ կը բնան որ Ա. Առշամուս կցուցի վրային թե թիւնամայներով Աննեամիկ բաղքին առն կենդրոնը սաստիկ զարմէն։ Եսով ու առաւելապէս՝ Աննե տիկի մէջ տիրու սովոն պատճառար և ասօրիացիք կը յուսան որ Աննեամիկը քիւ առեւուան մէջ անձնաառը բլայրու պիտի տախտին, մասնաւուդ որ Գաղղիսցի կոս ավարտիւնը հիմնակ իւ առեւերան իսկամ հրաման խոկեր է որ ամեից եւազը Աննեամիկ կերակեցին շունան։ Շատ չերթար կը անեսները որ Ասօրիացուց այս յուսընն ու հոչշներն ու պահեաննե հասանաւ մինչ ու ունի եւազ։

የ በርሃን የሚከተሉት ማረጋገጫዎች በመስጠት አይደለም፡

ՓՐՈՒՅ. Խումսի 23: Խաջոյ 21ին տպագրութեան նոր օրէնքին պահպանութիւնը սկսաւ, և կրնակը բաել որ տպագրութեամբ ու աղմազվ սկսաւ, Անգետես, խասալներան թիւր շատ քիչ էր: Խաջոյունը որ առ տպագրութեամբ պահպանութիւնը առաջ էր, առ առաջարկուած օրէնքը ուրիշ երեխին: Առուն նկատմանից շատ խիստ է: Գիշաւոր խասալներն են Մատթեոս առ իս Տրայ, Մանդապատեղի, Ֆաֆր ու Օսիլս պատց: Դ, Մատթեոս կը բազմոր որ առ առներ տպագրութիւն մերժուի: Գուր, ուստի, (Անգ-

կայլականներուն դասնալով՝) ժողովակնելիքը բաց գոյեցիք,
ընկերութիւններն արգելեցիք, հիմն մաննէն լիներուն
բնիքնն այ գոցել կ'ուզէք: Առ օրէնքը քաղաքացիունն
հաւատագութեաւ հակառակէ է, վասն զի եւ անանկ
կը կարծեմ, որ երաշխաղբառ (caution) պա-
հանջող օրէնքը ասհմանազբութեան եղծում է.
ինչու որ գրամագլուխ ունեցողները կրնան երաշ-
խաղբառ՝ զնել ու խօսի, եւ ու զանձնուն արտօ-
վրել, իսկ ասորին ասահմանի աղքատ մարդիքէ ե-
րաշխաղբառ աւուր կարող թիւն չունենալով՝ աս-
որմանութենէն կը դրկուին, ու իրենց շահը չ'են
կրնար յառաջ տանիի: ասով ուրեմն զրուածնե-
րուն մէջ միոցն մէկ կողման ոցիներն աղջուականաց
ուզածը կը գրուի, ասով մեր հոսութո երեափո-
խուն ըլլոյն ալ կեցիք կ'ըլլաց: Օսիլն պառաց աս
իր օրէնքին ասաշարկութեալը՝ իր յաստեւան
քաղաքական ընմեջ աց քին բարութիւններ հակառակ ճամ-
բայ կը բանել, վասն զի կ'ըսան ի որ ու օրէնքը խոռո-
արաբներուն դէմ է, բայց նախնակին աշխին առ-
մեւը օրէնք խռովարու համարուած էին, բայց ե-
թե թիւեր, Արցա, Աննիմամին Գ. Տ. օնուուան ու Օսիլու
պատու: Կիզցին տունիւր խորհրդարար համոզուալը մէջ
էր: — Օսիլն Պատու որ ունող պարօք անոնց տեղն անց-
նելով՝ աս խօսքը ուրիշներուն դէմ կը գործ ուժէ:

Պ. Մանուշակունուց: Տասու չըս տարիեւ ի մեր է
որ ես Անպատճենի կը (Վաղ.՝ Փեղլողոսին ատենը
1835ին տրուած ապագրութեան) օրէնքին գևմ
կուռեցաց, բայց պատրուան օրու առ օրէնքին հաւա-
նութիւն կու: տամ, օրն օր անկից աւելի խիստ է:
Ես և ձեր զրուածը, “Անպատճենի օրէնքը միա-
ութեան թիւնը չիրկեց, ասանկ այ առ օրէնքը հա-
սարակապետութիւնը որիոտ չկընայ պաշտպանելու:”
Ես ասոր աս պատասխանը կու: տամ, թէ որ առ
օրէնքը 12 տարի Դաշտիայի պարտանք ու երջան-
կութիւն կընայ նէ բերել, ինչպէս Անպատճենի օրէնքը կըցաւ, ես գոյն կ'ըլլամ: Ես ու իմ քաղա-
քակիցներուն մէծ մասը գոյն կ'ըլլայինք, թէ որ
ան առջ խաղաղ ու հակառակ մինակը նորէն հաս-
տառուէր, առանց զիկատաղութեան ու պաշար-
ման պիճակի կորս բայառու:

իմ հրմակ առջնուեն տարպեր կործից ունենալս, ու կազմիրս մոխելս բժշկի մը պիճակին կը նմանի, որն որ 12 տարի ևսը նցն հիւանդին կանուի, ու անոր 12 տարի յառաջ տուած գեղը չուց: Հիմա քաղաքացին բնկերութիւնը ամէն օր, ամէն բովէ վասնդի մէջ է: պաշարուուծ երբդի մը կը նմանի, որուն վրա ամէն լոտիկ թշնամին կրնայ յարձակիլ: Դուք միայն երբդին քանի մը անդամ գործ յարձակեցաք, թէ որ թշնամուաց ձեռուըները զիւութափ ըստի նէ ու, անոնց սիրուու ոչ երբեք զիւանալափ ըստ էք: Դեռ առ օրէնքը Հաստատուած՝ պայօտ պաշարման վիճակը վերցուցէք, գուք ամէնէն յուուաց դիկտատորութիւնը ուզերու եւ բացձառը կը ասիսուիք: Տողագրութիւնը երբեք պյանձու յանդուդն, աներեւ, բանաւոր եղած չէր, նազդես որ հիւա է + ոչ սուրբ բան մնաց, ոչ ընտանիք, ոչ կրօն, ոչ ստացուածք: Անաց բան մը օրուն մէջ ընսանուի, որուն գէմ չըստ: Չնաց սուս մը որ շուրջուածէ: Յառաջացըն մէնք, մէնք ամէնքնին այ առանկ բարյականի, Եղմարտութեան ու բնիւրամիւն գէմ եղադ յարձակմանց ձեռք բանեցինք: Կայսրութիւնը ինչպէս եղած կողը կառավարութիւնները կործանեած տեսնել կ'ուղղինք: Մայց կը խստավխնիմ որ պէտք է ինչ գործ եցիք: Անսուրմանընիս սեմնելէն ետքը՝ մէջ մ' այ անոր մէջ ուշուք չենք ինչար: Քայլաբային ընկերութիւնը դժանդի մէջ է, միայն ապաստարկներն (յեղութիւնական) ոգիները նուանձնուի կը ըստ արագակի, ապա թէ ոչ աղաստիմեան տեղ անիշտանութեան, բանաւորութիւնը կ'ունենալը, ու անկէ եաքը մէկ տառնապետի մը բռնաւորութիւնը, օրն որ երես սուրուիք ձեզի հանդարասութիւն ու խոզուութիւն ընել կու ապ: Ան առն գնք (Ենինակուղմանքը) գնքը անոր առաջին հաւանելը կ'ըլլաք, ու ձեր հորցը պէտ՝ որոնց միայն անունն օւնիք, անոր սուս լուսերը կը պըսուիք: Ենիք մէր պարզապանութեանը համար օրէնքներ դնել կ'առզենք, որոնցիք առաջնն ու զիւուորը առ

9). Մանդայանութեան համբ խօսեցաւ. Ե. Գալլը,
կառավարութիւնը աւելի ժողովրդեան միաբը լու-
ստորելու պէտք է նոցի, կըսէր, քանի թէ մասձու-
թիւնը յարանելու գէմ խառն թիւն բանեցրէմէ: Ան-
կէ համբ Օսիլճն Պատշ բեմն երաւ: Ես միք առաջ-
արկած օրէնքը Կաղջախց ազատուկան ոկրանցը ա-
մենեւին գէմ չէ, ըստու գմեն Կամքասաննեն որ ա-
ռաջառութիւնն ուն ամեն կուղենք: Այս մինչը ապաստ-

թիւնը կուգաւարել է ուղենք : Զմել է ամբաւանեւ
որ բանսի ինը կ'ընենք, ուր որ մենք էնք որ բոնու-
թիւնը նուածն ցնված : . . . Օրէնք կ'ուղենք, որպէս զի
ետք աշխատ առէր շպռացուի, որպէս զի բա-
նու օրնեւը արանութենքը զ ոց ցեղը ըստուի, որ-
պէս զի քաղաքացիններուն իրենց քաղաքակիցներուն
զի մատելութիւն չպարզուի : Մենք մինձաբանու-
թիւնը չենք աւզեր արդեւույ, մանաւանդ թէ կո-
ղենք որ խնդիր բրայ ու ամեն կործ իշենքը յայսնի
պատճին : Աս օրէնքավ բանուորին հանգարաւութիւն
ամքել Կ'ուղենք, ու ձեզի ուես անոնց բարիբը կը
բաղձանք : — Աս խօսակցութեամբ նայ օրս ան-
ժողովքը լիբնցաւ :

Սա օրենքին փոսյ բեղդիայի և լուրեական լրա-
պիրը Յամիսի ՅԱՅՆ յետապայ կերպով կը խօսի
մաս օրէնքը, որով տպագրութեամ տպառութիւնը
ուրիշ ամէն ժամանակէ աւելի կը չափաւորուի, ան-
իշխանական կառավարութեան. (gouvernement
anarchique) տրուած չէ, չափա հասարակուոց-
տուկան կառավարութիւն մըն է որ ասիկո կը հրա-
տարակէ, և ասով նորէն իր ցաւցմնէ մեր շաս-
անգամ բաած ան ճշմարտութիւնը, որ Եզրի մի-
վայրէած ազատութիւններուն բովանդակութիւնը
կառավարութեան կերպմի մոսյ հասառուած է և
եւ մասնաւոն մրանեառութեամ մն մէջ աւելի

մատագամայից մրաբուռութեանու որ ոչ աւ աւ օրին ծշմբրու ու իրական ազատուումիւններ կը նաև ըլլու քան թէ Հաստարակապիւուն թէ եան մը մը չ Դադջ դիպի հիմանկուան զիառաւածները մը ը խօսքին անհա կառավելիք ցցցցերն են : Ե յափոխ օրէնքերը , օրոն հաստատուուցով միայն կը նայ գաղղիւական հաս րակազի տու թիւնը զանազան անսանձու թիւններէ ու անքարգ աւելիւններէ աղասիի , մասք առական հեղո գիայի ու Անգլիայի մը ոչ կառաջարկուուն , եւ ոչ ալ խօսակցու թէ եան նիւթ կը ըստ : Զարագործները հաստարակապիւուննեան մը չ գտնուելը վիճն՝ զանա զան անքորդնութիւններ կ ործելու աելի եւս կը համարձակին ու կը յանդգնին : Խոկ հասարակապի տուիսն կառաջարութիւնը զանոնք գոտելու համա ի հարէն կը ստիպուի որ ամենալավու օրէնքներ զնէ , օրոնցմանը նոտե . նոյն խոկ պանդիսի աղատու թիւններուն թիւնը կը քիչնայ , զըրոնք տահնուած դրական միապետութեան մը հպատակները հան գարտութեամբ ու օրինա որ եղանակա . կը վայելնի :

— Γ. Μάρτιος 19θέν σπηλαϊφρίδης μετρώνουσαν πεζήνων
σπηλαϊφρίδης μηδεμιάτοπή (εργάσια αισθήση) για λόγους
γρήγορης ζωής και εργασίας. Συνέπεια της ήταν ότι σχεδόν όλοι οργανώθηκαν
και διατηρήθηκαν σε μια μεγάλη αριθμότητα πεζήνων που έπειραν
την περιοχή της Καρπάθου. Τον Ιανουάριο του 1900 η Ελληνική Ακαδημία
(Ελληνιστικός Οργανισμός) απέτινε την ίδρυση της Ελληνικής
Επιτροπής Πεζήνων στην Αθήνα, με στόχο την προώθηση της
εργασίας των πεζήνων στην Ελλάδα. Η Επιτροπή ιδρύθηκε στις 15 Ιανουαρίου
της ίδιας χρονιάς στην Αθήνα, με την ονομασία «Ελληνική Επιτροπή
Πεζήνων». Την ίδρυση της Επιτροπής προσέτινε ο Έλληνας
πολιτικός και φιλόλογος Καραϊσκάκης, ο οποίος θεωρούσε
την ίδρυση της Επιτροπής ως μια από τις πιο σημαντικές
επιτίτλους της Ελληνικής Κοινωνίας. Η Επιτροπή ήταν η πρώτη
επιτροπή που επένδυσε στην προώθηση της πεζηνώσης στην Ελλάδα,
και έπειτα από αυτήν άρχισε να διαδίδεται σε όλη την χώρα.
Οι πρώτοι πεζήνοι της Επιτροπής ήταν οι Καραϊσκάκης, ο Βασιλείου
Καραϊσκάκης, ο Καραϊσκάκης Λαζαρίδης, ο Καραϊσκάκης Λαζαρίδης
και ο Καραϊσκάκης Λαζαρίδης. Οι πρώτοι πεζήνοι της Επιτροπής
ήταν οι Καραϊσκάκης, ο Καραϊσκάκης Λαζαρίδης, ο Καραϊσκάκης Λαζαρίδης
και ο Καραϊσκάκης Λαζαρίδης. Οι πρώτοι πεζήνοι της Επιτροπής
ήταν οι Καραϊσκάκης, ο Καραϊσκάκης Λαζαρίδης, ο Καραϊσκάκης Λαζαρίδης
και ο Καραϊσκάκης Λαζαρίδης.

— Կամսինցի իշխանը լուգ : Կարող են հայոց բորոդին, որն որ Հռոմեակա վախճանեալ հասպահի պետութեան առևն պարակ լուիներուն մէջն է Քաղցեցի Օրլէանքաջքին մէջ բանուեցաւ : բանեարկուեցաւ, ու քոնի մը որ եալը ոստիկանութեան ձեռն ձեռքով Ղաղցիացի Երկրեւ գուրս քշուեցաւ Եցան մէլլա ակիցը ասօր պատմութիւնը աւուն անոնկ կը պատմէ : Աս անուանի ու ամելավագ (démentiaugusue) Համ եղած բաներուն քայ Փարզ վազ ային ժողովքին բազոր ընկլու Տօրով Մարտ Ժաւ եւլու : անկից Օրլէան անցաւ : Հմատեզը Վաղցիացի կառավարութեան ու իր հօքեցարութեան մասնիկ մէլլով մը շաբազգեց, որ առելու ճիշ շամանցանեցաւ : Բայ առկից՝ սիրու առջին ա

դեմուսանդ սրճանացիներու մէջ խոսիլ, ու
առջայցիները կատավարս թե՛սու դէմ դրգսել ու
սպառնալ : Քաղաքագետն առ բաներս հմազրով
կատարութենաւ իմացուց, հարցրնելով որ ինչ բա-
ն : Լուգ : Կորպուսն իր պաշտօնն աները ժողովոր
կանչելով, անոնց ըստ, թէ՛ Օրինաց պահպանու-
թեան խոսութիւնը կ'ուղեծ՝ որ նախ իմ ուղարկու-
ման մրցայ երեւոյ, մի նայից որ ասիկո իմ՝ աղքա-
կանել, ուստից ակնառութենաւ ու զանհիդ որոշվ-
ցէ : Ան առեն պաշտօնեանելոր օրոցնեցն որ Գանի-
նցի իշխանը բռնուի : Ասոր մայո սահմանութեան
երկու գործ ականցներ գլուգ ի Օրբէան Համարց ելան, ու
հան հասան երբ որ իշխանը շողեկաք մօնելու փոխ
եր Փարփա զարու համար, առոնք իրեն ընկերացնու,
ու Փարփա Հաննեինուն պէս՝ բանեցին, կառք դրին
ու տան մը մէջ բանատորիկեցնին : Բանի մը որ Նաբըր
առն Գոյէ տարին, անիկից ալ նաև դիմ գետը ի
Վայ զիս, ու իրեն ըստն որ մէջ մ'այ Գաղցիովի եր-
կիրը ուրք պիտօր չկրուէ, թէ որ իր չափելով չուզեր :

— Պ, Արքոյ Համբ հասան, ու անիկից դէպ ի Փա-
րփա Համբոյ եւա : Համբի մէջ իրեն թշնամին բռն-
գորսութեամբը անոր կառուց երթառու առենը-
ուհանութեան ազգագահաւ : Անիսն պոտապ : բայց ժո-
ղովը եան բաղմանթիւնը իր ուրախութեան ու հա-
ճութեան առանձինուր առնինեառն առաջեր :

Ա Ն Գ Ի Ւ Ե

І писані, що він № 20: Ім'я Лордства роз'єднано з гербом, а
також зображено прапор № 20 (Вестмінстер) з гербом лева.
Архієпископський герб № 20: герб з гербом лева, яким
зображені лапи, які тримають меч і кіль. Але він не є
архієпископським гербом, але є гербом графа Карлайлі
або герба графа Карлайлі, яким був архієпископ Лордство
Вестмінстер. Герб № 20: герб з гербом лева, яким
зображені лапи, які тримають меч і кіль. Але він не є
архієпископським гербом, але є гербом графа Карлайлі
або герба графа Карлайлі, яким був архієпископ Лордство
Вестмінстер.

սաստիկ քննութեան առ ձեզ: Անրջապէս Լորա
Լենազան պաշտօնեամբ բռու, որ կառապարութեան
ըրած պակութիւնները ա. ի. յ. յամանակին դեպ
քըլուն տարու և քան թէ նցի իսկ կառապարու
թեան: Սուրբ հոգի քուե ձգուելով՝ ԱՅ քուե
կէմ 108 քուեով Լորա պատկեմին առաջարկու
թիւնը մերժուեցաւ:

— 4). Տրուեն աը էի. Ի աղջիայի գեսպան
չառիսի. 18ին թագուհուն ներկայացրաւ:

— Աւագիս պինդով մէջ երկը շաղենաւ ցի կու ապր. առանց առաջին՝ որու տնանը դարձ է, բինցաւ. իր մէկնաւ 280 ձիռ ցի ունի

ԵՐԱԾՈՒՅՈՒՆ 15/Տ Կառումագիր Ա. Քահանյանցեալ

աշխարհական իշխանութեան նորդէն հաստատուելը
հոգի բառ թիւնը մեծ փառապրութեամբ կատարելը
ցիւն Արդէն առառանց կանոնի քայլըն երիւել
փողոցներն ու ճանաւանք ևսպարեցը (Կորլոն) շքե
զութեամբ զարգարուած էր, և գրեթե ամեն պա-
տուածները և քահանուցավագունդները մեջ մեջ մեջ
պրօշները կը ծիցըն էին գույնի մերժու-
զութը, որնք ամենը մեկնեց 20,000 հազար
համական, հանգիստական զգեստնեն հարած Ա. սի-

արարի Հրապարակին մէջ շաբուած կեցած էքն : Ես
ամէն կողմնունէ հոն ժողոված ժողովակեռն ըստ
մութիւնն անհամար էք : Ակորդեն վերը մամբ 3/2
թերախօնթերը պեսն նկատի , երատ շառաթիւնն
ըլլու և . զանգակները պարուսիլ : Հրապարակ
մէջ շապատակներուն վոյ արիւլ դպրելով՝ հա-
րիւրառոր ծխած անենք կը չնետք . ոյն որ ժող-
գուրդը երբեւ խաղաղութեան նշանուկ ուրախա-
թեան ազագակներով կը բարեւեք : Աւաննն իւ զ-
րարեաներովն ու պաշտամականներովն եկու .
բազմակիւնն Ալյով Աւոտինց , կեցյլ Դաղցի
ցիք , Կեցցէ Պրատ թ . տաղաղակալով զիբեւք բար-
եց Զօրագեալ քոփններով և . պետքանի եկ
զեցին մաս , որուն դրան անձեւը Գաուրացա-
կարանար սինն սկսունիւս : Հոն Զօր Վառ-

զահամեան երգը երգուեցաւ ու Արքութիւն սրբ-
լոցով որ հեռամիւն տպուեցաւ, որ առեն բարդ զա-
քը բարի բանեց : Ասուած ովեն պոշտուր կառա-
րուելն եռեւ : որուն վերը միշաւծ կարդիտեալնէ
զայն Պիանիքի եւ Պայպի կարգինալներն ուղ Ներկոյ
էնն, Աւախնու Ո : Քաջանայագեալնին աշխարհական
իշխանութիւնը նորեն հաստատուուծ հրատապակեց :
Եւ Պայպի կարգինալը զօրապետան եւ իրենեւան
չորհշակարութեան ճառ մը խօսեցաւ : Աւախնուն աղ
համաւու Խոսքով մը կորդն ու կանոնը պահպա-
նելու եւ կրնին ու իրաւուց պաշտպան ըլլալուն
պաօրասասահանութիւնը ցուցուց : Կայն առեն Ո :
Նը շատակի քերկին եւ Կոպիտորիններն զայը քահա-
նայացապետական գրացը անկանցաւ : Եփկիցիւն եւ-
լիքն վերը՝ զօրապետը զօրացը հանդես ըրաւ : Եւ
ժողովրդեան հետ շատ շուս սիրով եւ ընտանելիեակի
խօսեցու : Ժողովրդը ուն մեջն շատերը ունեցուու
բախութիւնին եւ չորհշակարութիւնին իրեն յայ-
նիցին մինչեւ կը բառուի որ ունակը սուր ինկած ըլլա-
լուն : Եւ պայպէս անմերլանակի կեցցէի սպազակնե-
րով իր տեղը գտածաւ : Իրիկունը Ս. Պետրոսի եկե-
ղեցակի կաթողիկէն եւ առիջ հրապարակական տե-
ղեր ու շատ առանձնականներու աներ փառաւոր
լուսաւորուած էնն :

11. Քահանայագեղամին աշխարհական իշխանութեան նորին հստառասուելուն վրայ պարբռն է հայութ պատրիարքին ասանկ կը զրեն : «Աս զարդ ուղիւնեն յառաջ թիւն խօսակցութիւններ եղած ըլլարուն և ինչ թե՛ւ թիւններով կատարուելուն վրայ անմենեն բան մը չիդիայում իւ : Եթոյն եղած զարդ գիւտենք, բայց պարագաներն անժամանին են, կը պաշտանուին բագիկներուն առ բանին վրայ բանեցուցած բերենեն եւ ըստ համառա խօսքերէն անան կ'երեւայ որ Քահանայագեղամին կունցը համաձայն տերութիւնները ամեննեն ին թէ ուժիւն մը դրած չեն : Անոր համար անոնց կործնիրը ստոյդ կ'երեւայ արմաք որ կ'ըստին թիւ Հոմենցի զ որդքերան վրայ Աւարդիա ու Գաղղիա կատարեալ միաբան են, ևս առ բանին համար առ երկու տերութիւններուն մեջ ամեններին երկապաւակութիւնն մը ծայ ենթ շանի շրջապատ և Ասդղեայի համար ալ կ'ըստի որ Աւարդիային ու Գաղղիային համանցուն եւ . բայց կան բասիրներ որոնոր որ կ'ըստին թէ Համար առնուելիքն թիւ յառաջ թիւ ենաք առ տերութիւննը (Անդ զիսն) Գաղղիային հետ թշնամութեան հոգած վարուեցաւ այց նիւ որ է նէ՞ առ ստոյդ է որ Քահանայագեղամին ուշխարհական իշխանութիւնիր բարոր Համար առնուել թէ առ ամեններին մէջ պաշտանուին կերպարվ հստառական եցաւ, պարմէն Հոռոմի մէջ՝ Գաղղիացւաց ձեռքով իսկ Շնորհնա, Պոլանեա, Ֆերրարո և ուրիշ քաղաքներ՝ Աւարդիացւաց ձեռքով : Արդ թիւ որ աղաքաւութիւննը մը ըստ բուռած կերպարվ կատարուեցաւ ան անոնք յօցանքի է որ միջնորդ եւլու առլութիւններուն մէջ տուի մը ըստ ամեննեն բան ան Երկպատմակաթիւնն ու տարամայնութիւննը չկերպնար պատմի, որմէ որ կը վախոցաւը ւու միայն Քահանայագեղամին կ'ինայ իւ ժաղովագեղամ ան ազատութիւնները պահպանել, որոնք որ ամենապահ տականները անմենք մը ըստ աստիճանի չարաշար զ ործուծ եցին Շատ կը յօւուկը որ միուն է, որն որ սկիզբն եղած հարսաւայրառաւ Խայբիային նոր աղաւութիւնները ապաւ, ասէն եւուի ու իր առաջնուն գործերուն համեմատ կը վախուի եւ սկսած զ ործքը կը կատարի բարձրեւ :

Ա- Քահանայապեալը ձեր բարգանքներն ու կարառութիւնները կատարել ըստ է կրթութեան ։ Գաղղիան առ բանիս վկայ բառական տեղեկութեան ունի ։ Այսահանը ընթանիք զնեց միաբանը ։

— Վանցոյ 10ին Հունվ. երեսէ կիրակեցեցականներէ բէն շատ մարդ Գառազքագամնէ կարդինալին համար մէկութէ՝ Աւատինցին պայման ու Գորչվածայի զօրաց՝ Հառուցեցաց ըստ ծառապութեամս համար շնորհաւագ եղան։ Զօրապետը զիմենք շատ պատու ու ընդունեցա, եւ առաջա պատասխանին մէջ՝ յայտնելէն վերցը որ ինք արդէն շատ կը բավար իրենց երթագու, բայց գործքիրուն շատութիւնը թող շուռին, եւ գաղղինիք անուամբ իրենց շնորհակալ ըլլալն ետեւ՝ խուզը ասանէ իմինցաց. «Եմ հայրենին աց զինուց պատիւք հստատուն պահելու և կորդաւորութիւնն ու խաղաղութեամբ նորէն հստատելու վրայ՝ ամենէն աւելի անոր համար կ'ուրախունամ՝ որ ասուլ եկեղեցից պատճեն եւ ձեզի, Տեմարք իմ՝ որ անցած օրերը պիտափ վիշտեր կ'ունիք, ծառ պայտին մը ըստ եղայ՝ Ամենը ալ անկարգութեանց օրերը մասնալու ջանանք, եւ միաբան՝ նորադութեան աշխատանքը։ Չեր երկայն փորձառութիւնն ու երկրին կարուութեանց վայր ունեցած ինասուն աւելի կամ մինչինք հինու ինքի շատ հարկանու են։ Չեր դորեակցութեանն ու խորհուրդներուն վրոյ վասահ եւ՛: Տեմարք իմ, զօրքի ու եկեղեցականք ապագան ամեն վտանգներէ պահելու հանւուած են։ Աս երկու մեծ ընկերութիւնները՝ արդէն մի եւ նոյն կողայի, այս ներքն վեճու զօրաց ըստ ընալ կարգի ու կանոնի կատալ իրարու համապատասխան էն։ Խործանուած քաղաքացին ընկերութիւնը՝ մի մայն կրօնական ողբէէ կառավարուելու և իշխանութեան հպատակ ըլլալով՝ կրնայ իրեն զօրադիւնն ու մրկութիւնը գտնելու։

— Հասմիք մինակը հրմա բառով կանգարատածէ . ապօտական թեան պրոֆիլները հեռացած ըլլալով եւ գործիքուոց կողմանէ զօրաւոր միջնունիք ի գործ պրոելքի՝ վերևու գրեցը խաղաղութեթիւնու համարատութիւնու չփառ չփառ շփառով ցայտացած։ Առոր շատ օգնեց Պալզիացի վկանուոցա աղէկ հարդ կանոն դրսէլու։ մանաւանդ առջի օրերը պյուստի պրկառելէն ետեւ ամենեւին մէկու մը չարիք հասցընելինին։ Կազինոցիք ողբաներուն հայու միս կը բաժնեն, և անգործ բանուորթերուն գործ կը բանեն։ Ռուս սուբին ժողովրդեան իրենց դեմ առաջած ատելութիւնը կանոն կամուզ կը նուազի։ Կատ ավարութիւնը կամաց կամաց պաշարման վիճակին սասակութիւնը կը մեղացընէ։ Հրմա իրիկուները մինչեւ 11^{1/2} ժողովրդերը պարունակը հրաման կայ։ — Աահմանադիր ժողովրդին անդամներէն 35 հօգի հրաման ընդունեցան որ 24 ժամու մէջ քաղաքնեւ կլին երթուն։

— Ալ զուսպուի որ Հայոցին հասարակաբետական կամ ամառութիւնը իր խարապյին իշխանութեան 6—7 ամսու, ան մէջ 40 միլիոն սկզբու ծափացուն է : Աս անհնարին սալիքին ինչպէս միտուած ըլլալը եւսեւի երկու գեղաքերէն կընայ գուշակուիլ : Այս շաբաթիը կը պատմէ որ ըստուած ազգային և աղոփքին անդամները արդեն երկու ամսուան թաշակնին յառաջադրու առած ըլլալին բոււական շնորհեցիլ՝ մէջերին 14,000 սկզբու ոչ բամենիցին : — Մանեւրուի դրույթոյ կը զրէ որ հասարակապետութեան առեն սահիկանութեան զբախն եղաց Դադվանենի տակոցս Աին փառաւոր կառը մը նոտուծ զորն որ յափշաակուած երկու զեղեցիկ ձիանք կը քաշէն, չորսեն գեղու ի Զիմֆութեքքին դացուած տանը բռնուեցու : Ըստ քովին երած շատ արծութեան, ամենային եւ ուրիշ տպին, բանեկրէն զատ՝ 35,000 աշ ոսկի սկզբու գտնուեցա : Ակ զիտ որ Մաճճնի, Կորիազուրի եւ ուրիշ պարագութեան իրենց գրանչին հայրենաօիրութեան համար ինչ վարչքեր առած են իրենց :

— Կարիքալստին վասյ սույշ բան մը չկա՛ր յապիրները ասոր վասյ առջի օրու ան ըստանին՝ երկրորդ օրը եւս կ'առնեն, եւ անոր հակառակը կ'ըսնեն. պիտաքի սույշ է որ հիմա Եերածից կազմերը կը զրուաի: Եացց Կաղջիայիք ամէն հետարկութեանը կը բանեցընեն որ պիտի ձեռքէ հանեն: Եւս օյս 13ին Աւտինացին օգնական զրապետը Եերածին՝ Տ'Ասրը թնդանութ ապիտին պիտի բանակառնեցն ենաւ, եւ Կաղջիայիք հրամանառարին կողմանէ իրմէ խնդրեց որ Կարիքալստին դէմ նաև: իր աւատորիացի զօրքերն այ գործ սիմից ընեւ: Թեփունօտեալի տր անմիջապէս երկու հազարի չափ մարգ խարեց, որուեւ զի Վաղջիացւոց զարբին հետ միաբան գործեն: Կայս օրը Տ'Ասրը՝ Գաղղրեցից զրապետին մէծ սեղան մը տուաւ, որուն ներկայ էին Ալպերդ եւ Կարսոս Փերզինեանդ ուրբինութները: Եւսորիսցիք ու զանին վուց Կաղջիայիք հասարակագիւռ առ Աւտունօտեալի տր համար կը լուսաւ:

զարաւութեար Աւատրիայի գիւղապեսական կայսեր իհն-
դանութեանը : Ալեքսանդր Աբագյան :

ԱՐԴՅՈՒՆՈՒԹՅ

— Ա. Ա. ՌԵՎԻ, Յաղթիսի 7: Պատրիարքականութեան՝ Գաղղականի պահանջմանը հասարակաբեռնութեան դաշտերէ ցին կողմաններ Խորդինիսայի թագաւորին ուսուույ լի գէտնի մեծ խուզ առաւա: Խոկ թագաւորոր իր կողմաններ նշյալ գահերեցին Խաւեմանն կարգին նշանը խաւերեց
— Ա ՀՀՆԱՐԴԻ ՀԵ-ՀԻՇ եւ Խոյ Տեսնելով Հատուածներ, կը զննեն: Եղիքսանդրիայէն կը դժուն որ Ս. Սուեփանոսի եկեղեցւոյն մէջ ետևէ հատաստիկ շատ ուղարկմամբեր կը բերուի: Ալուսու որ Ռւաստիային նորէն աս բերդին մէջ պիտի մօնենն եւ կը սպասուի որ ամիսը չըլնցած՝ նորէն քաղաքի ալ պիտի ըստնեն: — Կալաբրայէն եկող աղահով մարդ մը կը հասաւաէ որ Ռւաստիայիք Տիմա առ վորոյի ու Ա. Ք. Տիմանսի մէջ 13,000 մարդ ունին: — Բայց ասոր հակառակ Ա. Ք. Տիմանը լրագիրը կը գտուի որ զբաց մէկ մասն ձամբաց կը արուի, օրով Տեսնել հարաւութիւնն արգեն եղած յիշեցած է:

ԱԼԳՐԵԲԱՐ: Խոսկորիցայի ձամբռուն վայոց շնորհած
երեք աշտարակները լինեցին: Վապառադրիկ ամե-
նեւին արգելոց ժաման, թէպէտ դիսէին որ ասովս
իրենց ասպրամաններուն արդելք պիտի ըլլուն: Օ-
ւուշը՝ ուշաւաւ:

Objectives

[3]: որ հիմնական ժամանակու բազոր արքիս վկայ պատահած պատերազմներուն եւ անհաջ աթուակ խոսովաթիւններուն ու անհինիւններուն բաւն պատճառը լնուող մասք ամերս բանափ, ուրիշ բան չներ գտնել բայց Ազգային թիւն բանին սիրա ու ծառ ընդունուոր որ բարի, ծանր ու հիմնական ուսմանց ու թենէն յուած կու գոյ: Առաջ մեր ընթերց սյոսիսի սխալման վներէ ու վաստիներէ ացաւը: Համար՝ հարէ կը համարինք հու աև զու առողման խառնակ զալափարը մէկ քանի օ ու գործնական սկզբանքներով համառօտիւ պէլ: Իսկ առ նու նիս վոյց աեթի ընդունակութիւնը ու անդամուն ան կը պահէնք:

Վեպուազին տղամալթիւն բուեց ինչ խառնոցի ու լուրջ իրաւուցեաց բաշ կը սկսէնացի նուի ու իրաւունեաց քողովացի ձին: պատահու ու բնուշեց վոյց կատարեալ լուրջ ու նիւեաց, անսկի որ չէ թէ միայն նուրու մարդ մը այլ չաւ: Եցան իսկ կառանքներ անուն անուն, ին կարող չըրց առ բաներուն ուղարկին պէս կարդ ապրել հոմ մասու մասնէ: Երկիրոց արքուութիւն բակրած լինեաց ազգայինթիւնը պուտ մարդ հոմ բան որ կու քիւ, կոմ ո զիզ մարքն եւ կոմ կրօնէն ուղը չէ նու: Կարող բայց համարակ ընէ: Արք համարին ազգայինթիւն չկոյս, ուր ոք քայլարա ուղիւն, պատահու ու տառապանդոյր բայց բայց համարի նուն կը հացագի: գարեալոյ հոմ ապաստթիւն չկոյս, ուր ոք օդէնքն, ուզեց ու կրօնէն չըրց եւ առ առ բանեն ու համարակի կու համարա ուղիւն չկոյս: Ունեց կը հետեւի ու

լու թշնամութեաւ չըսց: Առօց ու համար ու ու առ մի քանչ կատարութեաւ թշնամութեաւ առկի չըսց: Կամ որդենքն էն առջաւ ըլլայ չէ, հասու համար անու թէ: Որդենք ու կառապարագի ին չարկու ու բարեկ կ'անձ ազգութէ: Վասն զի առ անու կառապարագի ինքան ու պիտայ էւ երբ ու անձն մարդ ու զարդն բնելու համար ճականութեաւ ունենայ, ով կ'անց հասու առ մի անձ կարծել որ իր մահման վեռա եւ պիտի ու շնորհի, որուն պատիր անորու կը պահպի, ով ի ընթացք կամ առաջանած ունենայ: Կազմեալ առ եւ չըսցի կամ առաջանած ունենայ: Կազմեալ առ եւ չըսցի ընթացք համար, թէ պիտի, կառապարագի ինքան առ առապարագի ին բայց նէ, ժայռութեաւ ու առաջանած ունենայ: Կառապարագի ին բայց նէ, առ պատիր կամ պատիր կ'անց մասն էն:

ժի՞ե՞ր՝ ժաղավարէն ու անսաց մասու պրիվատ հանդաւ-
մանքնեւ բէն, ըստով թե ու առաջ կազմէն անհայ-
րարաց կամ էն կոմիտ աշխ: Հայ խաքերենի անհայ
հաստատու բներ համար մէկ քանի պրիվատ ըե-
րենք. 1814էն մինչև 1847 լուրդուի դաս թիվին
ու Դասկանայի մէծ դաս թիվ կը ազատական կառա-
գարութիւններ չեն: Հազար մանուկունդ թէ բարօ-
ձակ մասու տական կառավարութիւններ են, ուստի
ի մերոյ պատ ամենունի բոլոր իրենց հապատակները
ամեն կողմանն ընդունած ու կատարելով ազատա-
թիւն վայելեցին: Այս հակառակ կացարու անոնի
կը սեղուեր որ 1792էն և ազը չէ թէ մայն ազ-
ատակն, ոյց եւ վերջին ապահովութիւն ազատագրու կա-
և ափարագթիւն եւառ: բայց իր տեսմէնք որ ան ա-
զատ կառավարութիւնն ժամանեակիր Հայքի բաւոր ու
Հայքարաւոր անմեղ քարաբաղչերու սովորութիւն-
ներ եղան: Եւ պատափ հայքարոր մարդիներու
յուղանքն ինչ էք: — Ազնու ականին յանցանքը աշ-
խան բայս եր, քահանութիւն յանցուրիք քա-
հանաց բայսն էք, կալուածտութիւն յանցուրիք կա-
րուածտուեր բայսն էք, եւայդ: Այս համար իմա-
կուած դաշտին, թէդիս հասարակութեաւութիւն ե-
զար, բայց բայս գործութեամբ անոնի մի իշխանութեամ

ու ապահովենք մենք գետ կը զին, եւ օրէնքը պահանջեց համար՝ խառնեմին կը բանեցնէ: Դազգովոն որեւ որ ապահովենան առաջին մշակման ստուար, որն որ ապահովենան նախադաշտագործական անուանուեցաւ, հիմն դացուց որ աղջուատ թիւնն այլ ուժնենք մ'ուժի, որու անդին մանցնուող անպատճեն չիմար է և աշուտ խարստացն անուար, որուեւ Վարդին ազգայացքնեւն թեւ կիրկուաք կը կարծէն: Առ ուստի և Վաստիքին համեր ուլ: Մէկ կազմն առ հմանացը թիւն, ամեն ազգայուն թիւն հաւատարութիւն, ու կարուապետոյ և ապահով աղջուատ թիւնն կու ապա, իսկ մէկու հզզմն ապահովեներս գետ կը պատրաստի: Խան զի ունեն բազական ապահովականացը ու, զիստեն ու կիրթնուած սոցքերը աղջուատ թիւն ըստից՝ առանձ կարգութիւն պահանջան: Դապիսն՝ Հաստարակակետան թիւն, ու Վաստիքն՝ Ասհմանադրական տէրութիւն բարուց, ալ ունեն մարդ ուղարձն ընկերութիւն և, զոր ու միայն մէջդ մասն ունի անձնական գործը, ու ապա մէջդ մասն ունի անձնական գործը:

Պատճեննես կը տեսամի ուրեմն որ անձնո՞ւ ուրեմն իրենց ազգութեանը իր վահանակութեանը առեւ, օքէնքները ըստինը, հասալիքութեանը զեւ եղաւ, անկրծութիւնները բնիւ զայ կը զննէն, և մասնդ առաջ անմի ո՞ւ որո՞ւ կամ հետքանման ենքնէն. Կամ ազգութեանը փսխ ձգելով եւ կամ ինչ եւ իյլ եղանակու իրենց կամքու ու հանգըը՝ իրենց քաղաքակիցներուն իրեն պետք մը գնելու կը չանան, ամեն ալ մերկ բանուոր ու շարուպը են, և. Երբէք ապաստիան չեն: Դրանեալ կը հետեւք որ ան ժամանութեանը պանց իրենց ապաստիքներ արդեն զան են, ունու եւ պաստիքն զննէի պ. պէս պահէ ու պաշտպանէ. իսկ որոնց որ զեւ ապաստիքնենին չեն ապացա, իրենն ունու բաշտաւ նաև. իրենն եւեւն որ իշխալ, միայն թէ օդինաւ որ միջնակից զըրոնց ուղիղ կրօնք մեզի կը սպա-ժցընէ, զըր որինակ ուրութեան աաջն: Ա միանց ուրեմն ուրաքանչիւ ապաստիքն զաննաւոր ժամանեան իր թիւ, ապաստիքի, զեւ առաջ, որինաւ որ իշխակիցներու կամ զաննաւոր էմ բանութիւններ բա-նցընէ, ապաստիքնեաւ խառնութիւններ ապա-նէն, և ուրիշ առաջ նուն բաններ, ապաստիք որ զա-րուոր բանն վախճախին հաննէն, ի մերդ որոր անհնայնի հիմք անդրաւութեան գոյց դուռան ըլլո-րոն համեմ: Համասանն չեն մնու, և. Կամ անոնի անկրտութիւններ կը հետեւն, որ մերաւու զդայու ու երկու մասնակի լու, իս առն: Ա. Վ. Փոքան տեսնու ան բան է, որ ասանկ ապօքինաւ որ միջնակ-րու ձևոր զանազանը զըրեթէ տիւն անզամ չեն կըզած լուծզցընէն, ուղաննին չէ թէ միոյն ձեռք չեն կըզած ձրեւ. զայս առա առով ունեցած ա-զաստիքնեն որ կարսիցուցն են, առ մինչեւ Շան պէս, պէս որ գետեն անցներ, առեն Սիր մէջ քըրնիքն մօքները առներա, համար քըրնիքն ու թէու առաւ ու երկութեան որ պէտք-ցաւ: Վայր օրինակներ թէ որ վասակաւ ուրեմն զըրեթէ զըրենքնուն առնեն շատ կը զաննեն, բայց տար հակուանիկ պիտինար միջնակիցը, որոնք որ անձնու ու շատ ու են, Առանձն առ համապատակ անձնաւոր ենքն առեն իրեւոց վախճախին իր հա-ցընէն, որու որ կաստիկու ու առ ահան ըլլոյն զան-նեն, զայս առաջաւոր առանձն վախճախի հետեւու թիւններին ալ ու-ցաւ կը բառ:

Digitized by srujanika@gmail.com

第119回 805頁 25

Այլուր. անդամ		Տարբերակ	Տարբերակ	Տարբերակ	Տարբերակ
Ա. Խաղերառամ	100 ընթացքի թափական	234	½ արժ.	ֆիզ.	2 տարեկան
Ա. Խաղերառամ	100 թափական ֆիզիկական	119	2/2	"	½ "
Ա. Խաղերառամ	200 Գուշակ միավայր	117	"	"	2 "
Ա. Խաղերառամ	1 Բաւական առջևի	12.4	"	"	3 "
Համապատական	100 պահագայ թափական	268	½ 2/2	"	2 "
Համապատական	200 թթվածու միավայր	138	"	"	2 "
Մարդաբան	200 Պահագայ	143	"	"	2 "
Մարդաբան	300 առաջարիստական միավայր	117	½ 2/2	"	2 "
Փարագան	300 Փարագան	143	"	"	2 "
Գրամագիր	առ. Մարդաբան 120 ֆիզական	119	½ 2/2	"	2 "
Օճախ (Արտ.)	24. 373 - 374 գրամագիր	1	"	"	31 օճախ (Արտ.)